



Արտածութեան քանի մը յաջող տարիներ արդէն կրնան յատաջ բերել փոփոխութիւն մ'ի լաւն. եթէ գիշազից ժողովուրդն ժամանակ մ'ի փետակի ըսպայ իր հունձը շահաբեր ընելու եւ իր կետաց սիստեմի աւելի աւատութեամբ նոգարու, այս ասեն կարելի է որ իրենց ինչոս ցարդ շատ շափառեալ պէտք էը շատանայ եւ տարիներէ ետքն յուր կայ որ վաճառացներածութիւնն այս նախամամբ եւս կը յաճախի. Բայց ասոնք կը նմաննեն անպայմանաժամանակիներու, որոնց հետ մեծ դրուշակեամբ վարուելու է:

Հասպէտն ենք նաև երկու կարեւոր հիմնարկութեանց վեցականութիւն ընկել, որոնցմ աւախոյն գլխաւոր պատուն պիտի ըլլայ Սէւանիքի եւ Աւարդոյ-Հունդարից վաճառականութեան յարաբերութիւններն անդամանութեան այս է Ասուրիական-Հռոմեութիւն. Վանասպականութեան Արևոտոց Սէւենուի ի Սէլանիք. մինչ երերորդ 1888ին ասմաւը հիմնարկուած Պրամատան Ալենէիք (Banque de Saloniqie) այս նպատակներու միջնորդաբար տասելու յատուկ է: Սէլանիքի Աւարդական-Հռոմեարաման Վաճառականութեան ու Արուեստից Անենէիքն նպատակն համառօտին նշանակիցներ բայց այս նորածնն Ենեսէիք, որոն աշհմանադիր դժողով այս տարի Պունուարի առաջին շաբաթը գումարեցաւ, որութեանութեանց վեց գեռ տեղեկութիւն շնորհ կոնար տալ. այս միան կոնանք հաստատէլ, որ ոյց Անեսէիքի իր նպատակին բոլորովն պիտի համապատասխանէ, եւ ինչ ինչ շահաբեր շարժմանց ու դրծանութեան գումարն ու դրդի պիտի ըլլայ: Սէլանիքի Պրամատան հիմնարկուած է Քարտիք Comptoir d'Escompteն, Վէնենայի կ. կ. privil. Oesterreichische Länderbankէն, Բէշդայի Անգարածական Լանդերի Ֆրատելլի Allatinii տէն Օսմանեան կամավարութեան հաւանութեամբ երիւ միին Քրանիք դրամագիւնը, եւ առ այժմ յիսուն տարուան համար, եւ ամենազդի դրամական ու Ասկուտական դրժանունութիւն կը պարապի: Սոյն գրամանան վարչութիւնն ընդհանուր ժողովէ ընտրեալ Վարչի Խորհրդոյն ձեռքոց կը կատարուի. իսկ պաշտօնական ծանուցմանց ս. Պարտի Ավելանիքի, Բարդի ու Վէնենայի անուան կը լրացրաց միջնորդ կըլլայ: Առաջին անգամ հաշուուց կերպութիւնը 1889ին վերջ պիտի վախարէի, 1890ին Ընդհանուր ժողովը առաջնորդ համար եթէ նաև այժմէն այս հիմնարկութեան դրժոց ու պրդաւեաց վեց դատաստան կորել կարել ըլլայ, սակայն եւ այսինքն պէտք է յիշասակէլ, որ Սէլանիքի դրամատունը թէ անվարական դրդու (discont) նուազքներվ, եւ թէ առան վարչի (rédit) իսրէ պատուաւոր Քրամայից նորհեալը՝ ի մասնաւոր Սէլանիքի առեւրական յարաբերութեան Աւարդոյ-Հունդարից հետ շատ նպատականուոց կըլլայ:

### ԱՆՑՈՅԼԻՒ ԵՐԿՐՈՒԹԻՂԻՆԵՐ

Խզմանէն Անկիրիս շնուռելի երկաթուղար վայ կ. Պոլսէն կը դրուի:

Երկաթուղին նզմիտէն գէւկ ի հարա կ'երաթայ, Առավաճան ընին քովին անցիւթիւն Զարպարիս հնիփոր կը համին, որոն վրայն երկու անդամ կանցի հարպը մեր երկայն երկամի կամունը, Լէֆքի կայարանէն անմիջապէս եղու գարատան հովիտը կը մանէ, որոն մէնն կամաց կամաց գործ կ'առ այս գործ գործ կ'առ ի վելէ: Ամենամեծ բարձրութիւնը որիէնքին մինչւ Բարպէց տանող 11 հազարամետք երկայն ձամբար վայ է. այս բարձրութիւնը կը համեմատի 1 առ 40: Ըսդ համբագին 1 առ 100 բարձրութեանը մարմաներէ ինորշաւած է: Քամի բարձրունքը հանանակ ենուել երկամուղին կը տայ Նորչէն շիրի ցած կէկ եւ համագաշը, որոն բարձրութիւնն է ծովուն 900 մետր: Անկ զան ի վայ յառաջանալը եւ երկու անդամ Զարպարիսի կետավին բուռապէնին վայէն անշները կը համեն երկու բայլու վելու վերշնական կը անդները Անդները (անկիրին), որուն բարձրութիւնը ծովուն երեսն գրեթէ 1000 մետր է: Խզմիտն դէկ Անդների երթիւնութեան տեսութիւնը ինչ է նոր գործ 20 ժամ է, եթէ շորեւ կառը ժամն մը մէջ 30 հազարամետք ճամբար ընէ. ասկայն հարկ պիտի ըլլայ դիշէրն կը թշիչն հիմքանէ եւ երեսն բնդհասուն:

Ծիշասկաց արժանի են նաև ուրիշ երկու նշանակած երկամուղիւնական համարները, գարեւալ Քարատան հովիտին մէջ երկը պարագաւոր կամարականները 50 մետր բարձրութեամբ: Երկամուղիւն կապակները 50 մետր բարձրութեամբ:

Երկամուղիւն առժանի են նաև ուրիշ երկու նշանակած երկամուղիւնական համարները, գարեւալ Քարատան հովիտին մէջ երկը պարագաւոր կամարականները 50 մետր բարձրութեամբ: Փիլապուղի առժանի են առաջնական նշանակած երկամուղիւնական համարները, գարեւալ Պարտիք անամար իւրիք Վերագրի այծու բուրդ (mohaire), ծովու փրփուր կամ սպակի հուց (Meerschaum, էստու մէ մէր) կ'արեւ չէրկի կողկեցւն: Պիէէդիկն մօտ շատ մէտապարաններ կան:

Երկաթուղին շնուռութիւնն ու բանեցուը գերմանական գերմանուղիւն, գերմանական ատաւութեան գլխաւոր առարկաները պիտի ըլլայ հաւանականից յուղուն եւ ամեն տեսակ ընդեցէն, Անկիրից այծու բուրդ (mohaire), ծովու փրփուր կամ սպակի հուցն կ'արեւ չէրկի կողկեցւն: Պիէէդիկն մօտ շատ մէտապարաններ կան:

Երկաթուղին շնուռութիւնն ու բանեցուը գերմանական գերմանուղիւն, գերմանական ատաւութեան գլխաւոր առարկաները պիտի ըլլայ հաւանականից յուղուն եւ ամեն տեսակ ընդեցէն, Անկիրից այծու բուրդ (mohaire), ծովու փրփուր կամ սպակի հուցն կ'արեւ չէրկի կողկեցւն:

### ՍԱՐԵՒՑՐԱԿԱՆ

ՏՐԱԳՈՅՆՆ 1889 ՏՐԵՄԱ ՇԱԽԱՌ ԵՐԱՐՍԸ  
ԱՓելի ՏՐՈԿՈՆ ԵԶԵԿՈՒՐԻՐ

Պամացաց Արտածութիւնն են Ներածութիւնները: Վաճառաց ներածութիւններ Անտառուից համար ըստ բաւականի բանուուկ էր, Պարսկասամանի համար ըստ